



Յ Ր Ա Պ Ի Ր

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն, Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 11.

1853

ՅՈՒՆԻՍԻ 1.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Տեսական տեսարան մը :

Կէս գիշերը ժամ մը անցեր էր՝ պզտի կանթեղ մը որուն ձէլը լմնալու վրայ էր, նուազ լոյս մը կը սփռէր ողորմելի խցի մը մէջ՝ ուր որ Լչրանուհին աչքի լոյս թափելով՝ կեցեր հին ու պատրուտած զգեստ մը կը կարկրտէր : Խեղճ Լչրանուհի, ո՛վ կարծէր թէ դուն օր մը այս խեղճութեանը հասնիս . մատաղ հասակիդ մէջ՝ համեստ, ճարպիկ ու աշխատասէր վարքդ տեսնողները երանի կու տային քու ծնողացդ, երանի աւանց ալ որ զքեզ իրենց մայր պիտի ճանչնային . իսկ հիմա . ո՛հ դու նոյն ես, բայց ո՛ր քու այն ուրախութեան ժպիտներդ . ո՛ր այն գեղեցիկ ակնկալութիւններդ :

Իրեք տարիէ ՚ի վեր խեղճը այս տառապանաց մէջ կը մաշէր իր գեռահասակ որդիքներովը . ու իր ընկերոջը՝ Յակոբայ՝ ցուցուցած ամարդի կերպերուն, ու շուայլ ու անկարգ զեղխութեանցը՝ սէր, հեղութիւն ու արցունք կը պատասխանէր : Երբ միայն յոյս մը սրտին մէջ մնացեր էր Լստուծոյ ողորմութիւնը : — Լստուծոյ իր երկու անմեղ տղաքը պզտիկ անկողինի մը վրայ անուշ քուն կ'ըլլային . իսկ ինքը մէկ կողմանէ կ'աշխատէր, ու մէկալ կողմանէ ալ Լստուծոյ կ'աղաչէր . ու արտասուալից աչուրները երբեմն երբեմն երկինք վերցընելով որդիական սոյաւ ինու թեամբ մը Լս

տուժոյ կը յանձնէր ինքզինքը ու իր տը
 զաքները : Այն թէ վիշտ քաշելէն յոգ-
 նած կամ ձանձրացած էր , վասն զի լաւ
 գիտէր որ վշտաց ու ցաւերու մէջն է որ
 առաքինութիւնը կը զտուի , ու հոգին
 կը փայլի կը գեղեցկանայ , հասպա կու
 լար ու կը հեծէր իր մոլորեալ ընկերու-
 ջը վրայ , որ ընտանեաց ու աշխատու-
 թեան սէրը մէկդի ձգած օրն 'ի բուն ու
 գիշերուան մեծ մասն ալ խաղալու ու
 խմելու կ'անցընէր . ու բոլոր ունեցածը
 չունեցածը մոխրէն վատ խեղճ ընկերու-
 ջը հագուստներն ալ գրաւի դրեր էր .
 սունը ալ բան մը մնացած չէր . Արանու-
 հին ալ սրտադողի մէջ կ'ալեկոծէր . որ
 չըլլայ թէ Յակոբ յուսահատութենէն
 գողութեան ալ ձեռք զարկած ըլլայ , ու
 մէկ օր մը բռնուի ու շղթայի զարնուի .
 ու . . . Ա՛հ , Աստուած իմ , կանչեց , Աս-
 տուած իմ , քու Արդւոյդ սուրբ վեր-
 քերուն համար ըլլայ , իրեն խտացեալ
 սիրտը պատուէ . . . այս խեղճ անմեղնե-
 րուն համար ըլլայ՝ պահէ զինքը . ո՛հ ին-
 քը արժանի է որ երեսէ ձգես , բայց
 այս իրեք տարուան թափած արցունք-
 ներս շարժեն քու գթութիւնդ : Տուր
 որ տեսնէ իր սխալմունքը ու իր բռնած
 ձամբուն գէշութիւնը , ճանչնայ իր պարտ-
 քերը ու դառնայ հայր ըլլայ :

Այնպէ՛ս ալ յանկարծ շնկոց մը լսուե-
 ցաւ — Յակոբն էր որ իր անառակ ըն-
 կերներուն թեւը մտած գինով գինով
 սուն կը դառնար : — Արանուհին մէկէն
 ցատքեց ու կանթեղը ձեռքը վազեց
 դուռը բացաւ . ու երեսը ինտուժ ընե-
 լով , դարձաւ “Շնորհակալ եմ , շնոր-
 հակալ եմ , պարոններ , կանչեց , ձեր այս
 մարդավարութեանը ” . ու երկանը
 թեւէն բռնելով սանդուխէն վեր ելելու
 կ'օգնէր . Յակոբին խելքը վրան չէր , կը
 մրմուր կը յիշոցէր . բոլոր անառակու-
 թեամբ ու խմելով անցուցած նոյն գի-
 շերը , ծնկուրները չէին բռնէր . վեր ե-
 լաւ չէլաւ՝ մէկէն անկողինին վրայ
 փռուեցաւ մնաց : — Արանուհին , ա-
 չուրները մթնցած , սաստիկ այլայլու-
 թիւն մը վրան տիրեց ու շնչասպառ
 բազմոցին վրայ ընկաւ : — Ակար մէկը

որ զինքը վերցընէ . Աստուած էր զրկեր
 այս թմրութիւնը , որպէս զի ցաւոցը
 սաստիկութիւնը մահաբեր հետեանք
 չունենայ : — Տղաքը դեռ անուշ քունի
 մէջ էին :

Այց Յակոբ քանի մը ժամէն գըլ-
 խուն ծանրութիւնը անցընելով և անօ-
 թութիւն զգալով՝ յանկարծակի աչուը
 ները բացաւ — լուսցած էր — մէյմ'ալ
 ինչ տեսնէ . Արանուհին ինկած շնչա-
 պառ , երեսը պատ դարձած , ու գիտա-
 խուի : — “Արանուհի , Արանուհի . . .”
 — Արատասխան չկայ . կայծակէ մը զար-
 նուածի պէս վեր ցատքեց , ձեռքը ա-
 մուսնոյն երեսին վրայ դրաւ — ամենեւին
 պաղ — Ա՛հ էր է ինչ է . . . — Այնպիսի
 մեռեր է , աղաղակեց յուսահատաբար
 ձեռքը ճակատը զարնելով , էս սպաննե-
 ցի զինքը . արթնցան տղաքը ու անկո-
 ղինէն նետուելով հօրերնուն քով վազե-
 ցին ու սկսան լալ պուալ առանց ամե-
 նեւին պատճառը գիտնալու : — Յակոբ
 շփոթած յուսահատած գլուխը ծեծե-
 լով հեղեղի պէս արցունք թափելով
 կ'աղաչէր կը պաղատէր Արանուհին որ
 ներէ մինչև հիմա իր ձեռքէն իբրև
 հարսն ու իբրև մայր քաշած վշտերուն :
 — Այց լսող չկար — ու վեր վերցընե-
 լով տղաքը մօրերնուն քովը բերաւ ու
 Ա՛հ որդեակք իմ , կ'ըսէր լալով , համ
 բուրեցէք ձեր մայրը ու ըսէք որ ինծի
 թողութիւն տայ :

Անմեղ տղոցը ճիշն ու թափթըփած
 քերմ կաթիլները՝ արթնցուցին զԱրա-
 նուհին իր խորին թմրութենէն . աչուը
 ները բացաւ , տեսաւ զՅակոբ որ ծըն-
 կան վրայ եկած կու լար կ'ողբար յուսա-
 հատութեամբ , ու թողութիւն կը խըն-
 դրէր . ու ինկաւ պլուեցաւ իրեն ու
 “Ա՛հ սիրելիդ իմ , Աստուծոյ միայն
 թողութիւն ինդրենք — ըսաւ հեկե-
 կալով — ա՛հ մի լայք արդեակք իմ , ձեր
 այդ արցունքները Աստուծոյ ընծայեցէք ,
 և ուրախութեամբ շնորհակալ եղէք ի-
 րեն անբաւ գթութեանը որ ձեր հայ-
 րը նորէն ձեզի շնորհեց :

Այն առտուրնէ վերջը սունը բոլոր
 փոխուեցաւ : Յակոբ ձեռք զարկաւ ան-

խոնջ աշխատելու . Ճանցաւ իր ամուսնոյն սրտին ազնուութիւնն ու անկեղծութիւնը , ու սկսաւ ճշմարիտ ու առաքինի սիրով մը սիրել զինքը . չափ դրաւ իր ծախքերուն . և թէպէտ չարամիտ ու անառակ ընկերներուն բերանը ընկաւ , բայց ինքը իր խղճմտանքին ձայնին մտիկ դրաւ , ու բանի տեղ չդրաւ այն չար սիրտ երիտասարդաց ծաղրական ու հեգնական խօսքերուն . վասն զի փորձով իմացած էր որ՝ չար ու անկարգ մարդիկ առաքիններուն վրայ գէշ կը խօսին ու կը ծիծաղին , բայց ներսէն ուզեն չուզեն կը գովեն զիրենք ու կը պատկառին անոնցմէ :

Այն օրերը այն անզգամ ու անառակ երիտասարդներէն մէկը գինետունէն ելած ժամանակը՝ իրենպէսներուն մէկուն հետ կուռի իյնալով դանակով զարնուեցաւ մեռաւ : (Յակոբայ համար ասիկայ Մտուածմէ զրկուած դաս մըն էր . 'Տ', կ'ըսէր , ես անոր տեղն եղած ըլլայի՝ հիմա ո՛ր գացած պիտի ըլլայի . աս կ'ըսէր ու անոյշ արցունքներ կը թափէր :

Ինչէ ետև (Յակոբ արուեստաւորներու նախանձելի բարի օրինակ մը եղաւ . վեց ամսուան մէջ բոլոր ամենայն բան կարգի դրաւ . տունը տեղը շտկեց , ու միակերպ աշխատելովը՝ բոլոր ըրած պարտքերը հատուցանելէն վերջը՝ կամաց կամաց չափաւոր հարստութեան ալ տէր եղաւ : Եւ ամէն անգամուն որ Արանուհիին հետ իր առջի կենացը վրայ կը խօսէր , կը պատմէր թէ ինչպէս գինետուն ու անոր նման գէշ տեղի մը մօտէն անցած ժամանակը՝ երեսը տրտմութիւն մը կը պատէր , ու սիրտն ալ մեծ անհանգստութիւն մը . ու կարծես թէ կ'ըսէր , երկթէ ձեռք մը սիրտս կը ճըմլէր , ու ինծի ստէպ կ'աղաղակէր՝ թէ « Յիշէ զՄտուած որ միշտ զքեզ կը տեսնէ , յիշէ քու ընտանիքդ » : — Իյեղձ Արանուհիին թափած արցունքներն ու աղօթքներն էին անոնք . վն զի — Բաւքինի ու հաւատարիմ Հարսի մը սրտին իղձերն ու աղաչանքները Մտուծոյ զիմաց քաղցրահոտ ինկերէ աւելի անուշ են ու հաճոյական :

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՅՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

Ողբերգորդիան Գոռիէլմուսի Շէյքսպիրի՝

ՅՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ որ իր մեծամեծ քաջութիւններովը հռովմայեցոց իշխանութիւնը շատ փառաւորեր էր , գոհ չըլլալով հասարակապետութեան իշխանապետութեամբը , կ'ուզէր նաև թագաւորական իշխանութիւնը նորոգել . բայց որովհետև թագաւորութեան անունը ժողովրդեան ատելի բան մըն էր , կը ջանար առատաձեռն պարգևներով ու քաղցրութեամբ սրտերնին շահելու : Երակոյտը իմանալով Կեսարու միտքը , ոմանք իրեն կողմը կ'ուզէին բռնել մեծամեծ ակնկալութիւններով . ասոնց գլխաւորն էր Սարկոս Բնտոնիոս հիւպատոսը . իսկ ոմանք ալ ազատութեան սիրով վառուած՝ կ'ուզէին զԿեսար մեռցնել . ասոնց գլուխ կեցաւ Բրուտոս որ թէպէտ Կեսարու մեծ սիրելին էր ու անհարազատ որդին , բայց սակայն հայրենեաց սէրը աւելի մեծ սեպելով , միացաւ իրեն նման ազատասիրաց հետ զԿեսարը դաւաճանելու : Հանդիսաւոր օր մը որ Կեսար Կապիտոլին եկաւ ծերակուտին հետ խորհրդի նստելու , յարմար ժամանակ սեպեցին դաւակիցներն , ու յանկարծակի յարձակեցան Կեսարու վրայ ու չորս կողմէն զինքը զարկին ու սպաննեցին : Ս'եր դրած հատուածը ասկէց վերջը կը սկսի . Բրուտոս կուգայ ժողովրդեան կ'իմացնէ Կեսարու մահը . իրմէն ետև կուգայ Բնտոնիոս ու Կեսարու դամբանականը կ'ընէ : Ս'երը ըստ կարելոյն հաւատարմութեամբ՝ այս հուշակաւոր ու գեղեցիկ հատուածը կը թարգմանենք ոտանաւորը ոտանաւոր ու արձակ մասերն ալ նոյնպէս պահելով . որով հեղինակին ոգին ու բռնած ոճն ալ աւելի լաւ կրնան իմանալ ընթերցողք :

1 Տես երես 81 .